

ԳՈՐԾՎԱԳՈՒԹ ԱՍՏՈՒԱԾԱՄԱՅՐ

Բիւզանդաքէտ Փրօֆ. Օր. Սիրարփի Տէր-Ներսէսեան փոքր ռուսականակիրութիւն մը ունի՝ «Deux Exemples Arméniens de La Vierge de Miséricorde» խորագրով, որ նախ լոյս տեսած էր Revue des Études Arménientes, NS. VIIի (1970) մէջ, էջ 187-202։ Ասիկա առիթ ընծայեց մեղի որ Աստուածածնի Վերափոխման տօնին առթիւ մէր սիրել ի բնութերց պահպանի իսորչը գործակցութեան նիւթ գարձնենք զայն։

Նախ պէտք է ըսկել որ յիշեալ ուստումնակիրութիւնը մանրանկարչական, զույաց մասնագիտական նիւթ մը եղած ըլլուսուն՝ միայն որոշ գիտական գոտակարգի ծանօթ եղած է։ Արդ կը փափաքինք աւելի պարզ և կրօնոկան ձեռվ մօտենու նիւթին, հագեսր սնունդ քաղելու համար այս տօնին առթիւ։

* * *

Աստուածածայրը առաքելական շրջանէն իսկ մէծ սէր և յարգոնք կը վայրի լէր հաւատացեալ քրիստոնեաներու կողմէ։ Իսկ է. գարէն սկսեալ ոչ միայն բարիխօսն էր հաւատացեալներուն, ոյլի պաշտպանը գարձած էր կ. Պոլսոյ՝ Բիւզանդական մայրաքաղաքին։ Խորհուներ ալ եղած էին թէ կայսերական այս քաղաքը իր հիմնարկութեան օրէն իսկ նըւիրուած էր Աստուածածօր պաշտպանութեան։ Այսպէս, Աստուածածայրը պաշտպանելով՝ վրկած էր կ. Պոլսոյ Արքարական արշաւանքն ապահովութեան համար։ Այս 677ին և ապա 717-718 թուականներուն ինչպէս նաև պաշտպանած էր Ռուսական արշաւանքներու ընթացքին, 860ին։ Կը պատմուի թէ Աստուածածօր վերարկուի հօթն անսպասար թափորով թարձաւած տաեն։ Թշնամին փախուստի մասնաւած էր։ Այս գէպը մեղի կը յիշեցնէ Խորայէլի ժողովուրդին Ռւսաֆի Տապանակով հօթն անգամ ներիքով քաղութ շաւրչը գառնալը և թշնամին յաղթելը (Յիս. Զ. 12-16)։ Աստուածածայրը իր մէջ կրած ըլլուով Աստուածածորդին՝ Նոր Ռւսաֆի Տապանակը եղած էր (Յ. Մնց. Ե. 13-14, Ղկս. Ա. 35)։

Այս հրաշտալի յոզթանակին առթիւ, կ. Պոլսոյ (Յունաց) Փոտիսս Գատրիսարքը, Առ. Սք. Կոյս իր գոհաբանական աղօթքին մէջ կ'ըսէ։ և... Աստուածամայրը, որ մեղի հոմար բարեխօսութիւն կ'ընէ առ Քրիստոս՝ մէր հոգիներու փրկութեան և մէր մեղքերու թղութեան համար, ան մեղ կը պաշտպանէ բարբարօսներու արշաւանքներու դէմ։ Անիկա մեղի հոմար անառիկ պարիսաք մըն է։

Իսկ Յուլիս 2ին, Սք. Աստուածածօր վերարկուին զջատեղմտն Տօնսին առթիւ, նոյն Պատրիարքը ուրիշ աղօթք մը ունի առ Ս. Կոյս Մարիամ։ «Դուն բոլոր հաւատացեալներուն անապակոնութեան զգեստ մը սուրբ քու սուրբ վերարկուդ, որուն չնորհի գուն կ'ապահատանես քու սուրբ մարմինդ, ո՞հ, գուն՝ որ աստուածային պատսպարտն ես մորդոց։»

Պէտք է ըսկել որ Աստուածածօր այս պաշտպանողական թեման վանական ծագում ունեցած էր, ապա հետզետէ շատ մէս ժողովրդական թագավոր մանրանկարչական շրջանին Բիւզանդական մանրանկարչական արուեստին մէջ, և ասոր համար ոչ մէկ արձագանդ կը գանձնէ Աստուածածօր վերաբրուած հրուշքներուն, հակառակ որ այսքան մհծարունքի և պաշտամունքի առարկոյ գարձած էին։ Բարեկախտաբար պարագան նոյնը չէ Ռուսական մանրանկարչութեան համար։ Սք. Անտրէ Ֆուլի հրաշքին համաձայն, Աստուածածայրը իր կրած քօղը հանելով՝ կը տարածէր Յունաց Եպիր հանանդի նվագելունէսի (Blachernes) եկեղեցւոյ հաւատացեալներու գլխուն վրայ։ Անաւասիկ այս հրաշքին պատմութիւնն է որ նոյն տաեն Ռուսական մանրանկարչութեան ծագման առիթ տուած էր, որ ծանօթ է «Pokrov de la Vierge» անուամբ, որ կը նշանակէ Աստուածածօր հօղը։ Գորովագութ կամ Պաշտպան Աստուածածայրը նկարին մէջ այսպէս ներկայացնուած է։ Ս. Կոյսը ոտքի կեցում մէկ ձեռքով բռնելով վերարկուին ծալքը՝ կը տարածէ զայն ծունկի եկած հաւատացեալներու ուսին վրայ, որդէ ուրինակ մը կը տեսնենք Երուսաղէմի թիւ 2568։ Պարոն Վասակ Արքայեղօր Աւետա-

րանին մէջ, թղ. 320, որ ծաղկուած է 1270ին: Այս նկարին մէջ, Աստուածամայրը քիչ մը դարձած է դէպի Քրիստոս և ձեռքով բարեխօսութիւն կը խնդրէ Միածնէն:

1220ական թուականներուն, Գերմանիոյ Թօյն քաղաքին մէջ, Սիսոդեսեան կրօնաւոր մը իր ՀՀրաշքներու Խօսակցութիւն գրքին մէջ կը պատմէ իր Միարանկիցներէն մէկուն ունեցած տեսիլքը՝ այսպէս: «... Կրօնաւորը Սուրբ Հոգիով վերացած երկնքի փառքը կը գիտէ, բայց այնուզ չի գտնէր իր Միարանկիցներէն ունէ մէկը: Հորց կու տայ Աստուածամօր՝ ըսկով. Շնչչո՞ համար, ով Սուրբ Աստուածամօր, այսակի չեմ տեսներ միր Սիսոդեսեանց վանքէն ոչ մէկ Միարանն: Երկնքի Թագուհին իրեն պատասխանելով՝ կ'ըսէ. «Սիսոդեսեանց վանքի կրօնաւորները ինծի համար շտա սիրելի և շտա ընտանի են, և զանոնք իմ թեսերուս տակ կը տաքցնեմ»: Եւ բանալով վերարկուն՝ ցոյց կու տայ բազմաթիւ և անհշունելի Միարաններ և աշխատաւոր միարան եղբայրներ և քոյրեր: Ասկէ քիչ ետք, Դոմինինիկոն Միարաններ կը վայելին Սկոյսին պաշտպանութիւնը: Պէտք է ըսել որ Աստուածամօր վերարկուին պալաինիլը՝ մեղքերու Թողութիւնն և զթութիւնն համար, Ֆրանչիսկեան ծագում ունեցած է և ապա տիկնիքական դառնալով՝ համայնքի բարետոնիւթիւնը ծնրագրելով վերարկուին տակ՝ պատւինուն է Աստուածամօր պաշտպանութիւնն: Դուռքիոյ Գորովագութ Աստուածամօր պատասխ տառը մէկ փաստը կը ներկայացնէ, որ ամենէն հին օրինակը ճանչցուած է մինչև այսօր, ծանոթ՝ Փրանչիսկեաններու Աստուածամօրը անունով: Կը գտնուի Խոտլիոյ Սիենն (Sienne) քաղաքի Պինակոթէք (Pinnacothèque) թանգարանի մէջ: Պատասխ կը ներկայացնէ Աստուածամայրը, Յիսուս մանուկը դրկած իր ձախ ծունկին վրայ, որ կ'օրինէ: Ս. Կոյսը իր վերարկուն կը տարածէ ծունկի եկած երեք Ֆրանչիսկեան կրօնաւորներուն վրայ: Ասոնցմէ մէկը կը համբուրէ Ս. Կոյսին տաքքը, մինչ միւս երկութը ձեռնամած կը պաղաքին: Նոյն ձեռք գծուած է նսե մեր հայկական կի-

լիկեան մանրանկարը, որ կը պահուի Պրիւքսէլի Ֆէրօն-Սթուէլէի (Feron-Stoclet) թանգարանին մէջ: Ամենէն կարեւորը ստկայն այս մանրանկարին թուականն է: Ծնորհիւ Փրաֆ. Օր. Ս. Տէր-Ներսէսեանի մանրամասն և գիտական ուսումնամասիրութեան, փաստացի թուականներով կ'ապացուցուի թէ Դուռքիոյ պատասխ աւելի ուշ թուականի գծուած է քան Կրլիկեան յիշեալ մանրանկարը: Եւ Փրօֆէսէսօրը եղբակացնելով կ'ըսէ թէ «Ուրբեմն այս երկու արուեստագէտները շատ աւելի հին օրինակէ մը ներշնչուած պէտք է ըլլային իրենց նկարները գծուած ատենն»:

ԺԳ. Պարուն ժենչք կը հանդիպինք նսե Եւրոպայի ուրիշ քաղաքներու մէջ պատասխաներու, ուր Սրբուհին իր վերակառով կը պաշտպանէ Եկեղեցւոյ հաւատացեալները: Այսպէս, օրինակի համար, Աւստրիայ Լինց քաղաքին մէջ կը գտնուի պատասխ մը, որ գծուած է 1240-1250 թուականներու միջն և ուր Սր. Ուրսուլ Կոյսը կը պատասխ իր առջև ծունկի եկած վեց հաւատացեալները: Իսկ Սանթա Մարիա Անդէլոս, Սպոլէթի մօտ (Santa Maria-inter Angelos, près Spolète) 1280-1290 թուականներուն գծուած պատասխ մըն ալ կը գտնուի, ուր Աստուածամայրը կը պաշտպանէ յարուցեալ մարդիկը:

Սակայն գծուար է ճշգկել, թէ այս նկարները որո՞ւ միջոցաւ Կիլիկիա փոխադրուած էին: Կը կարծուի հաւանաբար Դոմինինիկեան կամ Ֆրանչիսկեան Միարաններու միջոցաւ Կրնային բերուած ըլլալ նսե Խոտլացի վաճառականներու կողմէ, որոնք գործոն վաճառականութիւն կ'ըսէին արդէն Կիլիկիայ հետ մ.թ. գարուն: Առաջին անդամ Դոմինինիկեանները եկած էին Կիլիկիա Հեթուած Ա. Բագաւորին հրաւերը 1237 թուականին:

Հայ մանրանկարիները, որոնք կը ծաղկէին Աւետարաններ արքայական և իշխանական ընտանիքներու համար, Կըրնային ծանօթ ըլլալ այս պատառներուն:

Հայկական մանրանկարչական արքուստի Գորովագութ Աստուածամօր առաջին նկարն է Երաւաղէմի Ս. Յակովը, թիւ 2568 ձեռագիր Արքայի ղըրայր Վասակիշխանի Աւետարանի մէջ գտնուողը, թղ.

320, ուր Քրիստոս Նստած է գահի մը վրայ ամպովվանի տակ և հագած է կապոյտ պատմուեան և ծիրանի-կարմիր վերարկու մը, ձախ ծունկի վրայ կը բռնէ գիրք մը (Աւետարան) և աջ ձեռքով իր օրնութիւնը կու տայ ծունկի սկած արքայեղայր Վասակ իշխանին և իր որդիներուն՝ Կոստանդիին և Հեթումի, Վասակ հագած է առանց թեր պատմուեան և մուշտակէ կորմիր (vermillion) վերարկու մը, և իր ներքնազգեատին թեկրը ճերմակ ենու Երէց որդին հագած է կարճ թեռվ պատմուեան մը, կապոյտ-ճերմակ գծաւորումով։ Կրտսեր որդին իր հօր նման հագած է կարմիր պատմուեան։

Խակ Աստուածամայրը սոթի կեցած է այս խորմբին ետև և իր վերարկուն կը տարածէ անոնց վրայ ի նշան պաշտպանութեան, և ձախ ձեռքը քիչ մը վերցուացո՞ծ բարեխօսութիւն կը նշերէ իր Միաժի՞ն Որդիէն՝ Քրիստոսէ։

Երկրորդը Պրիւեգէլի Ֆէրուն-Մթօքէի հաւաքածոյի մանրանկարն է, ուր Աստուածամայրը Յիսուս Մանուկը գրկած՝ նուիրատուներուն մեծարանքը կ'ընդունի։ Սուրբ Կոյսը մութ գայնով կապոյտ պատմուեան և ծիրանիկայն վերարկու մը հագած է և զայն կը տարածէ ծունկի եկուծ մեծարողներու ուսին վրայ։ Յիսուս հագած է կարճ ճերմակ պատմուեան մը, կարմիր և կապոյտ զարդարուած խաչերով և մէջքը կոտպուած լայն կորմիր գոտիով, որ ուսին միացած է երկու երիշներով։ Մարաջախա Օչին, իր երկու որդիներով՝ կրտսանդիին և Հեթում, ճիշդ արքայեղայր Վասակ իշխանին պէս^(*)։ Օչին հագած է ճերմակ պատմուեան և կարմիր մուշտակէ վերարկու մը, Երէց որդին՝ Կոստանդիին, հագած է կարճ թեռվ կոպոյտ խիլազ և կարմիր պատմուեան մը։ Խակ կրտսեր որդին՝ Հեթում, Առյանքս խիլայ մը, որ կէսա-կարմիր՝ կէսա-կապոյտ է։ և ճերմակ պատմուեան մը։ Ասոնց հետ կեցած է եպիսկոպոսութիւնը մը, որ մէկ ձեռքը դրած է Օչինի ուսին վրայ։

(*) Ընորհիւ բաղմավաստակ Փօք. Ս. Տէրներէսեանի ուսումնասիրութեան է որ մենք այսօք կրնանք փստահարար գիտանալ այլին և նուիրատուներուն ճիշդ անունները։

միւս ձեռքով բարեխօսութիւն կը խնդրէ Ս. Կոյսէն։ Եպիսկոպոսը իր գլխուն վրայ ունի սուրբերու յատուկ լուսապսակ մը, որմէ անմիջապէս պիտի հնթաղքուի թէ սուրբի մը գիմտնկարն է այդ։ Ստկայն ոչ, Այլ Հեթում Ա. Թագաւորը և Վասոսկ իշխանին եղայրը։ Յովհաննէս Արքեպիսկոպոսն է Այս լուսապսակով մենք կը սեսնէնք նաև Երուսալէմի թիւ 2563 և 2660 ճեռագիր Աւետարաններու մանրանկարին մէջ, ուր Էւստին Բ. Թագաւորը և Կեռան Թագաւորն էնունքին լուսապսակով ծաղկուած են։ Նոյնը կը աեսնէնք Բիւզանդական կայսերու և կայսրունիներու գլխուն շուրջ։ Երուսալէմի թիւ 1950 Աւետարանին մէջ նուիրատու Ստեփանոս Եպիսկոպոսու գըլխուն լուսապսակ մը ունի։

Այս ձեռագիրին մէջ կը կարդանք սորա ցուցական գիրունունը որ, անշաւշա, ազգականական կազ մը բաց կու տայ Յովհաննէս Արքեպիսկոպոսի և Օչինի հնաւ Ճիշդ է, քանի որ զարմիկներ կ'ըլլային իրարոււ Օչինի հօրաքոյրը։ Ալիս, ամուսնացաց էր անոր հօր Պրոռօն կոստանդիին հետ։ և աւելին, Օչինի եղրօր աղջիկը՝ Կեռանը ամուսնացած էր 1263ին Էւստին թշխանի հետ, որ Յովհաննէս Արքեպիսկոպոսի եղբօրորդին կ'ըլլայ։

Անաւասիկ հայկական Շորովզագութ Աստուածամօրը երկու մանրանկարները, որոնք շատ արժէքաւոր են բազմաթիւ նկատառումներով։ Նախ՝ ինչպէս աեսնէք արդէն, անոնք են հնագոյն օրինակները Արևմուտքի մէջ և ոչ թէ Խաւալացի Դուքչիոյ գծած պատառը, ինչպէս կը կարծեր մինչև այսօր։ Ուրեմն, Խաւալացի արուեստագէտը ուրիշ օրինակէ մը օգարւած պէտք է ըլլայ։

Երկրորդ՝ յիշեալ զոյդ մանրանկարները արուեստի տեսակէտէն ալ շատ յատական են իրերե ԺԳ. Պարու գլուխ-գործոցներ, որոնք նոյն ատեն ցոյց կու տան կիլիկիոյ և Արեմուտքի յարարերութիւնը, որ քիչ ծանօթ էր Արևմուտքի, որ երկար ժամանակէ ի վեր ընտանցաց էր Բիւզանդական արուեստին։

Երրորդ՝ Հայ արաւեստագէտաները գիտէին օգաւա քաղել օպարներու գործերէն, Բայց ընդօրինակութիւնը բառացի

Ս. ԳՐԱՎԱՆ

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԵՂԻՍԱԲԵԹԻ

Մեծ պատահարէն ետքը, Մարիամի բարի սրտէն իրենց ակունքը տանող բարեմասնութիւնները տճած էին անհամեմատ առաւելութիւններով։ Մտայասիրութիւնը, ուրիշն օգտակար ըլլալու բուռն ցանկութիւնը զինք դուրս նետած էր անշուռք իր յարկէն, օրերու տափանագին ճամբրորդութենէ մը եաք հանուլու համար Յուղայաստան, ուր միջահասակ բրաւակոյաբերէ չըջանակուած ձորակի մը մէջ ծուաբած զիւզը, Ս. Քաղաքի հարաւարեմտեան եղրին, կը բնակէր մենաւոր ու պառու իր ազգականը՝ նղիսարեթ։ Քանի մը զիւզատի ու մանկամարդ կիներ կը բաժնէին իր հետ տախոնքը քարուու ու փշածածկ ճամբառն, որ մերթ կը պլլուէր սից ըլրակի մը կողին ու մերթ գաւակէժ կիջնէր զառիթափէն ամայի ձորակի մը յատակին։ Գարնան հովերէն նախ համբուրուած՝ ապա մտրակուած զեռաբոյս ծիլեր, իրենց փոփուկ կանաչովը, հողի գողզներուն հետ, կը զգուէին նուրբ ոռաները ճամբորդներուն Գարունը, անհատ-

էլո, այլ ամէն անգամ տարբեր ձեռվ կը ներկայացնէին զանոնք։

Չորրորդ՝ այս երկու մանրանկարները իրարու շատ մօտ են թուականի տեսակէտով, և շատ հաւանարար նոյն դպրոցի պատկանած ըլլան, և մեզի կը ճրամցնեն երկու տարբեր Շորովագութ Աստուածամայրքու։

Եւ կերչապէս, մեր արուեստագէտ նկարիչները իրենց գործին մէջ որոշակի փոփոխում մը ներմուծելով՝ նորատեսակ նկարներ ստեղծած են, տարբեր՝ Արեմուտքի օրինակէն և թիւզանդական յօրինումէն։

ՎԱԶԻ Ն. ՎՐԴ. ԻԳՆԱՏԻՈՆԵԱՆ
Մարտի

տատ իր բնութեամբ, քմայքոտ ու կամու մանկան մը նման կը նեղէր զանոնք։ Բոլորին ալ խօսակցութիւնը տակու կը ստանար կրօնական երանգու Քաղաքական գժնդակ պատահարներ, Հովովմէական իշխանութիւնն ծանրոցոց լուծեր, աստուածային միջամտութիւն, տեսիլքներ ու գուշակութիւններ կը լեցնէին իրենց հոգին անկիւնաղարձ կաղմող գէպքերու ամսոքիչ նախազգացումով։ Աւերի ու տրիւնի ներապատկերներու ետին, անոնց մտածումին առջն կ'ուրուանար Մեսիայի միջցաւ ազտագրուում խրայէլի մը սրտապնդիչ պատկերը։ Դիրքու տառապանիքն ու տնձնկութիւնը ամէն ժամանակակից ներէ աւելի մօտ կը թուէին իրենց վախոննին։ Թերեւ սուղ ըլլար վճորելիք դինը ազդի բրկութեան, իրականութեան վերաբուէին Դանիէլի գուտակած անաւոր աղիքն ու կոսորածը, բայց վաստան էին թէ գարնանասակզբի խենթի փոթորիկը նախապայման էր յաճախ ողջունելու համար սառնամանիքի օրերուն յաջորդող արեւաշող ու զերմիկ օրերը տարւոյն տմեննաթազցը եղանակին։

Եղիսաբէթ, իր կեանքի մայրամուտին մայրանալու բախտին ու պատիկին արձանի ըլլալու աւետիսը ընդունուած երտնելի այդ կինը, սրտարաց ողջոյնով ընդունեց իր ազգականունին։ Անւրիզն է որ Տիրոջ մայրը կու դայ հիւր ըլլալու իմ յարկիս տակի, բացագանչեց գերազուարձ բներկանքով, ինքնիրմէ ելուծ, և Անմիջապէս սր ողջոյնդ տոի, ցնծուլով խաղաց մտնուկը որովայնիս մէջ, երանի անոր որ կը հաւատայ թէ Տիրոջ բալոր խոստանիքը պատի իրականան ի մօտոյց։

Ու բացուեցան օրհնեալ շրթները Մարիամի, ընելու համար իր ներքին, անսահման գոյունակութիւնը արտայայտող սրտարուի ու գոհար աշօթքը — Էմեծացուցէն, որ գարերու ընթացքին անհամար տաճարներու գիւերուն տակ և օրուան բոլոր ժամերուն պիտի կրկնուէր, դառնալու համար մէկը՝ բոլոր դարերուն յօրինուած ամենասիրելի աղօթքներէն։

Ամէն ազգերն ու սերունդները այսուեւետե երանի պիտի կարդան ինծի, կը մարգարէանար ան այնքան ճշգրտարէն։